



Մեքսիկայի սահմանակից գիւղաբաղարի մը մէջ Յիսուսի ծննդեան նախօրեակին, տասնեակ մը մոմերու լոյսը կը պլայար իին Եկեղեցիի մը միակ պատուհաննեն: Տարիներէ ի վեր, այս գիւղին մէջ սովորութիւն դարձած էր, որ ընտանիքներ խթման գիշերը իրենց ընծաները բերեին Յիսուս մանուկին: Ընտանիքին ամենատարեցէն մինչեւ ամենափոքր անդամները երկիւղածութեամբ կը մօտենային մսուրի տեսարանի եւ երկրպագելով իրենց նուերը կը գետեղեին խորանին առցեւ:

Գիշեր մը պետիկ որբ տղայ մը առանձին կեցած էր Եկեղեցւոյ դրան սեմին: Ան շատ կը ցանկար միւս ընտանիքներուն միանալ, սակայն այդքան աղքատ էր, որ բան մը չուներ Յիսուս Մանուկին

## ԲՈՒԱՆԱՀԹԻԱ ԾԱՂԻԿԻ ԱՒԱՆԴՈՒԹԻՒԸ

**ընծայելու:** Մինչ ան պատուհանին մօտ կեցած էր, Եկեղեցւոյ երգեհոնին նուազը լսեց: Գեղեցիկ եղանակը մտիկ ընելով տղեկին սիրտը Ծննդեան հրաշքով գրաւուեցաւ: Ան ծնրադրեց եւ գլուխը յակելով աղօթեց: Երբ նուազը վերջացաւ, ան դարձեալ ոտքի կեցաւ եւ քայլերը ուղղեց դեպի որբանոց: Սակայն զարմացաւ, երբ տեսաւ թէ այդտեղ ուր ինք ծնրադրած էր աղօթելու համար, մութ կարմիր տերեւներով եւ կեղրոնը պղտիկ դեղին գունդերով բոյս մը ծաղկած էր: Որբուկը այս ծաղիկին նման գեղեցիկ բան մը երբեք չէր տեսած:

«Յրեշտակները ինծի համար նուէր մը հայրայթած էն, որ Յիսուս Մանուկին տամ», մտածեց ան եւ կամացուկ մը ծաղիկը վերցուց ու Եկեղեցի մտնելով զայն մսուրին մօտ գետեղեց ակնածանքով:

Ասկէ վերջ ամեն տարի Ծննդի շրջանին այդ յատուկ ծաղիկը սկսալ բուսնիլ եւ այդ գիւղի ժողովուրդը զայն կոչեց «Սուլր Գիշերուան ծաղիկը»:

Բուանսէթիա մականունով ազնիւ ընտանիք մը որդեգրեց այս տղեկը, որ մեծնալով շատ յաջող վաճառական մը եղաւ: Տարիներ ետք, ան վերադարձաւ իր շատ սիրած գիշաբաղաքը եւ հոն նոր Եկեղեցի ու դըպոնց մը կառուցեց: Անոր առատաձեռնութեան փոխարէն գիւղի ժողովուրդը իրեն յատուկ նուէր մը ըրին, այս մութ կարմիր տերեւներով եւ կեղրոնը դեղին փոքր ծաղիկներով գեղեցիկ բոյսը իր անունով Բուանսէթիա կոչելով:



Թիւթ Պատրիարքեց՝ Ռիթք Կաղեցւ-Տիքոհթեցն  
Նկարչաբորեց՝ Ռաֆաի Քեօհօւեան

## ԳՐԱՒՈՐԻ ՆԻՇՍ



Ծնողքս շատ խստապահանց էր: Տե-  
ւաբար կը սպասէր, որ նիշերս տասը  
ըլլան:

Օր մը արաբերէն ուղղագրութեան թուղթս ներկայացուցի մօրս: Ութը  
ստացեր էի: Մօրս բարկութիւնը սաստիկ էր, ինչպէ՞ս կրնար ըլլալ: Թուղ-  
թը տուաւ հօրս ձեռքը: Երկուքը մեկ սկսան յանդիմանել զիս: Յան-  
կարծս մայրս կրկին թուղթը ձեռք առաւ, որպէսզի ըրած սխալներս  
տեսնէ: Այս անգամ աւելի բարկացած սկսաւ մենախօսութեան:

- Այս ինչ տեսակ ուսուցչուիի է: Աղջիկը սխալ չունի եւ ութը ստա-  
ցած է:

Թուղթը անցաւ հօրս ձեռքը: Ան ալ իր կարգին երկրորդէց մօրս  
վճիռը:

Յաջորդ օր կեսօրին մայրս թուղթը ձեռքը ներկայացաւ  
դպրոց:

Մօրս դէմքին արտայայտութիւնը մինչեւ այսօր չեմ մոռ-  
նար: Ուսուցչուիին շատ բարեացակամ եւ ազնիւ կերպով ցոյց  
տուաւ մօրս՝ երկու կարմիր գիծերուն ետեւ սրբիչի հետ-  
քերը:

Բռնուած էի:


Թուղթս առած պահուս՝ վախէս, որ մայրս կը յանդիմանէ  
ու կը պատժէ զիս՝ սխալներս սրբած ու ճիշդը գրած էի: Մա-  
նուկ միտքս չեր անդրադարձած, թէ այդ կարմիր գիծերը պի-  
տի կարողանային մատնել արարքս: Չեի մտածած նաեւ, որ  
մայրս կրնար դպրոց երթալ բացատրութիւն պահանջելու:  
Ուսուցչուիին ըսաւ, որ այս արարքիս համար ութին փոխարէն  
զեռ պիտի ստանամ:

Ապա թիչ անդին շարունակուող գրոյցէն իմացայ, որ ան-  
շուշտ այդ զեռօն ձեւական պիտի ըլլայ, նաեւ  
թելադրէց մօրս, որ այդքան խստապահանց  
ըլլալու չէ: Ութը վաստ նիշ մը չէ, մանաւանդ որ  
մեկ անգամ պատօհած է:

Երանի հիմա ալ այդքան վախնայի մօրս  
յանդիմանութիւններէն:

Մակայն մայրս չէ փոխուած: Դազիւ գրաւոր  
մը ըրած կ'ըլլամ՝ առաջին հարցումը կ'ըլլայ.

- Քանի՞ կ'առնես... լման կ'առնե՞ս...  
Երանի...



# ԱՌԻՒԾ ԱՐՁԱՆ

Սիմպայի հօրեղբայրը մտահոգ էր: Սիմպան փրկուած էր: Ան կը մտածէր. ի՞նչ ըներ, ինչպէս ըներ, որ ազատէր անկէ:

Վերջապէս միշոց մը կը գտնէ: Բորենիներուն հետ համաձայնութիւն մը կը կնքէ, կ' ըստ. «Եթէ օգնէք ինծի, որ թագաւոր ըլլամ, կ' արտօնէմ ծեզի որ ազատ համարձակ շրջիք հողերուս վրայ ու վայելէք բարիքներս»:

Բորենիները համաձայն կը գտնուին:

Յաջորդ օրն իսկ, հօրեղբայրը Սիմպան կը տանի ամայի վայր մը ու կ' ըստ.

- Սիմպա՝, անակնկալ մը ունիմ քեզի: Սպասէ՛ հոս, մինչեւ վերադառնամ:

Ու գլխով նշան մը կ' ընէ:

Ճիշտ այդ պահուն ուրկէ՞ կը հաւաքուին այդքան բորենիներ, ոչ ոք կ' իմանայ:

Կատդած կենդանիները սրընթաց կը վազեն: Գետինը կը դղրդայ: Աղմուկն ու փոշին կը պատեն չորս դին:

Սիմպան վոհմակին մեշեն մէյ մը անոր թաթին տակէն փախուստ կու տայ:

Յանկարծ ճիւղէ մը կը կախուի: Ճիւղը կը թեքուի: Սիմպան կը շփոթի, օգնութիւն կ' աղերսէ:

Վրայ կը հասնի հայրը, կը խլէ զայն վոհմակին մեշեն, կը տանի բարձր ու ապահով տեղ մը, իսկ ինք կը գլտորի բարձունքեն վար:

Քիչ ետք լրութիւն կը տիրէ: Աղմուկն ու փոշին կը չքանան: Սիմպան հօրը դիակին մօտ նստած կը հեկեկայ:

- Յայրի՛կ, արթնցի՛ր, զիս առանձին մի՛ ձգեր:

- Սիմպա՝, ինչո՞ւ պատճառ դարձար հօրդ մահուան,- կ' ըստ հօրեղբայրը իբրեւ թէ յուզուած:

- Ե՞ս, երբեք, երբեք,- կը բացագանչէ Սիմպան լալով,- եղածը պարզապէս արկած մըն է:

- Սիմպա՝, ի՞նչ պիտի ըսես մօրդ: Յեռացի՛ր, հեռացիր այստեղէն ու անգամ մըն ալ մի՛ վերադառնար հոս,- կ' ըստ հօրեղբայրը ու հազիւ Սիմպան կռնակը դարձուցած՝ կը հրահանգէ բորենիներուն, որ հետապնդեն զինք ու սպանեն:

Սիմպան կը սուրայ ու կը կորսուի փշոտ մացառներուն մէջ: Բորենիները կը կորսնցնեն անոր հետքը:

- Անկարելի է որ այստեղէն ողջ դուրս գայ,- կ' ըսեն անոնք ու կը շտապեն նոր արքային մօտ:

(Ծարունակելի)



# ԱՃՈՒՂԱԿԱՆ ԱՐՈՒԵՏԱԸ

Նախապես հայ աշուղները գուսաններ կը կոչուէին, երբ պետականութիւնը կորսնցուցած Դայաստանը ինկաւ պարսկական, արաբական եւ օսմանեան լուծի տակ, հայ գուսաններու արուեստը կրեց այդ երկիրներու աշուղներու արուեստի ազդեցութիւնը եւ գուսաններն ալ անուանուեցան աշուղներ: «Աշըղ» արաբերէն կը նշանակէ սիրահար:

Գուսաններուն պէս աշուղներն ալ երգի կատարումին կը նուազակցէին որեւէ ժողովրդային նուազարանով՝ սազով, քամանչայով, քամանիով, սանդուրով, թառով, նոյնիսկ ջուլակով, որ քամանչայի պէս կը զետեղէին ծախս ծունկին վրայ:

Աշուղներու երգերը բազմաբովանդակ էին՝ սիրային, բարոյախօսական, հերոսական, երգիծական, կատակային եւայլն:

Աշուղները իրենց դասակարգային ծագումով եւ աշխատանքի վայրով կը բաժնուեն հետեւեալ կարգերու՝ պալատական, քաղաքային, գիւղական, պատմող եւ շրջիկ: Շրջիկ աշուղները թափառական կեանք կը վարէին եւ ընդհանրապէս կը կատարէին յայտնի աշուղներու երգերը, իսկ այն աշուղները որոնք կը տիրապետէին որեւէ արհեստի, մեծ մասամբ կ'ապրէին քաղաքներու մէջ եւ նստակեաց կեանք կը վարէին:

Աշուղական արուեստի առաջին մեծ ներկայացուցիչը՝ Նաղաջ Յովնաթանը (1661-1722) նկարիչ էր, իսկ Սայաթ-Նովան (1717-1795), որ կը համարուի աշուղական արուեստի գագաթը եւ իր ժամանակի մեծագոյն երգիչը, ջուլիակ էր:

Աշուղները իրենց երգերը կը գրէին տարբեր բարբառներով եւ լեզուներով:



# ՍԱՅԱԹ ՆՈՎԱ

Դալէպէն Թիֆլիս գաղթած աղքատ արհեստաւորի մը զաւակն է Սայաթ Նովա, բուն անունով՝ Արութին: Ան եղաւ աշուղական արուեստի մեծ վարպետը: Իր բանաստեղծութիւնները, երգն ու նուազը հոչակաւոր դարձուցած են զինք օրին Կովկասի ամբողջ տարածքին:

Իր երգերը մեծ ժողովրդականութեամբ եւ գնահատանքով կ'երգուին մինչեւ այսօր որպէս հայկական աշուղական երաժշտութեան գոհարներ: Ան յօրինած ու երգած է երեք լեզուներով՝ հայերէն, վրացերէն եւ թրքերէն:

Մինչեւ երեսուն տարեկան Սայաթ-Նովան ինքզինքը կատարելագործած է աշուղական արուեստի մէջ եւ տիրապետած է իր ժամանակի յայտնի նուազարաններուն: Դամընդհանուր ճանաչում ստանալէ ետք՝ մկրտուած է «Սայաթ-Նովա» անունով, որ պարսկերէն կը նշանակէ «Երգի որսորդ»: Ան շուրջ տասը տարի որպէս պալատական աշուղ ծառայած է վրաց թագաւորին, այնուհետեւ իր դէմ նիւթուած դաւերու հետեւանքով 1759-ին հեռացուած է պալատէն:

Նոյն թուականին քահանայ կը ծեռնադրուի Տեր Ստեփանոս անունով: Սայաթ Նովա իր կոնց մահէն ետք քաշուած է Հաղբատի Ս. Նշան վանքը: Հոն ապրած է մինչեւ իր մահը:

